

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

77. ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Առանց երկարաբանութեան խօսինք նաև այն առարկութիւններուն վրայ, զրոս հակառակորդները բնական սկզբունքներէն կը ձգնին հանել երրորդութեան խորհուրդն դէմ:

Անոնք կըսնն նախ թէ աստուածային րընութիւնը այնքան բացարձակօրէն մի է եւ պարզ, որ հնար չէ որ անոր մէջ լինի որեւէ զանազանութիւն, որովհետեւ ամէն իրական զանազանութիւն ընդդէմ է միութեան, մանաւանդ պարզութեան. ուստի ինչ կերպով ալ որ ուզուի մեկնել ենթակայութեանը երրորդութիւնը, կարելի չէ որեւէ մեկնութիւն տալ՝ առանց խանդարելու այս երկու բացարձակ ստորոգութիւնները: Ուստի, կըսնէ, կամ երրորդութեամբ եռաստուածութեան կը յանդինք, եւ կամ միութեամբ՝ երրորդութեան մերժումին:

Այս առարկութեան դէմ պարտինք նախ ըսել թէ քրիստոնէական վարդապետութիւնը երբեք չէ շփոթած միութեան եւ պարզութեան ստորոգութիւնները, եւ հաւասարապէս մաքառած է թէ՝ բազմաստուածեան հեթանոսներուն, թէ երկաստուածեան դրադաշտականներուն և թէ եռաստուածեան հերետիկոններուն դէմ, պաշտպանելով աստուածային միութիւնը:

Սակայն միութիւնը և պարզութիւնը էութեան եւ բնութեան ստորոգութիւններ են եւ ոչ թէ ենթակայութեան կամ անձեռաւորութեան. եւ ինչ որ մէկուն մէջ կը պաշտպանուի՝ միունի մէջ չի առածուիր: Մենք զիտենք թէ տրամարանական բաղադրութիւնը ընդդէմ չէ բնութեան պարզութեան, թէ եւ տրամարանական աշխարհը հակասական չէ իրականին. իսկ ենթակայական բաղադրութիւնը աւելի է քան տրամարանականը՝ իրա-

կան տարրերութեամբ, բայց չի հասնիր էութեան տարրերութեանց :

78. ԲՆՈՒԹՅԵՆՔՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ. իութեան տարրերութիւնը եւ ենթակայութեանց իրարկան զանազանութիւնները պարզաբանելու համար, Ա. Հայրերը սովոր են զանազան օրինակներ մէջբերել բնութեան կարգէն, որոնց մէջ կը ճշմարտուին այդպիսի ենթակայական զանազանութիւններ, առանց էութեան տարրերութեան: Համառօտութեան համար առանցմէ երկուքը միայն յառաջ կը բերինք: Իրաց նիւթական կարգին մէջ արեւմ մի է էութեամբ, բայց տարրեր ենթակայութիւններ են ցոլացումը, լոյսը եւ ջերմութիւնը: Այնպէս որ ոչ լոյսը ջերմութիւն է, և ոչ ջերմութիւնը՝ ցոլացում կամ ճառագույթում: Սակայն ասոնք ոչ միայն տարրեր բաներ են իրարմէ, այլ եւ միասնական ենթակայութիւններ են մէկ էութեան եւ մէկ իութեան մէջ էութեան եւ մէկ իութեան մէջ այնքան՝ որքան կարող է տանիլ նիւթական և սահմանաւոր բնութիւնը: Նոյնպէս մէկը հոգին մի բնութիւն եւ մի էութիւն է, բայց է նոյն ատեն կար, միտք եւ կամք, այսինքն կարզութիւն, իմացողութիւն, կամեցողութիւն. երեք ենթակայութիւնները որոնք իրապէս տարրեր են եւ զործողութեամբ զանազան, այնպէս որ ոչ միտքը կամք է, ոչ ալ կամքը՝ կար, թէպէտեւ առնոց էութիւնն ու բնութիւնը միեւնոյն է եւ միասնական, համարոյ: Հոգիին այս օրինակը աւելի կատարեալ է քան լոյսինը, որովհետեւ հոգեկանին միմակը մերձաւորագոյն է նախատիպին, քան նիւթականը: Այս օրինակը կը գործածենք երբ Որդին կը կոչենք բան, որ է միտք եւ իմաստութիւն Աստուծոյ, շաղին կը կոչենք Աէր, որ է յօժարութիւն եւ կամեցողութիւն Աստուծոյ՝ էտովէս:

առանուած բարիին մէջ, և կարողութիւնը կը վերադրենք Հօր: Հետեւզութեամբ ալ, Որդիին կու տանք ծնունդը, Հոգիին՝ բզմումը, որովհետեւ մտաւորական զօրութիւնները Հոգիէն կը ծնին կ'ըսենք, իսկ կամեցողականները կը բախին սրտէն: Այս նմանութիւնները ստէպ կը յեղեղէն Ա. Հայրերը, բայց մէնք բաւականանք Ա. Լուսաւորչի սու խօսքերով. «Զի որպէս արեւ եւ լոյս եւ նըր՝ միոյ արեղական ասի եւ ոչ այլոց, եւ որպէս աղբեւր եւ ջուր եւ գեմա՝ ի միոյ ի բընութիւնն ըստն, նոյնպէս եւ միտք, բան եւ հողի խմանի ի մարզում, նոյնպէս եւ աստիոյ բնութեան եւ աստուածութեան է իմանալ Հօր եւ Որդույ եւ Հոգւոյն Սրբոյ: Զի ոչ է արեղակն առանց լուսոյ եւ ջերմութեան, եւ ոչ աղբեւր առանց ջրոյ եւ բջիման, եւ ոչ միոյ առանց բանի եւ Հոգւոյ: Այսպէս եւ ոչ էր Հայր առանց Որդույ եւ Հոգւոյն Սրբոյ» (Յաճախապատում, ձառ Ա):

79. ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. Կառարկեն նաեւ թէ հնար չէ ուղիղ տրամարանել ընդունելով Երրորդութեան գաղափարը: Իսկ այդ առարկութիւնը կ'ընդլայնեն այսպէս.

Տրամարանութեան անյեղի հիմն է սա սկզբունքը թէ Երրորդին հետ նոյն հոգիները երարու հետ եւս նոյն են, ու այս սկզբունքի կը կազմուին բոլոր ուղիղ պատճառարանութիւններն ու տրամարանութիւնները. Երբեւ դործադրակոն ցուցմունք այդ տրամարկութեան՝ կը կազմին գանաղան հաւաքարական ձեւեր: Զոր օրինակ, աստուածութիւնը նոյն է անձնաւորութիւն նոյն է աստուածութեան հետ, ուրեմն իւրաքանչիւր անձնաւորութիւն նոյն է իւրաքանչիւր անձնաւորութիւն նոյն է անձնաւորութեան հետ. Հետեւարար անձնաւորութիւնը չի մնար: Աւ դորձեալ, Հայրն է Աստուած, Որդին եւս է Աստուած, ուրեմն Հայրն է Որդի, որ է Աստիշեան վարդապետութիւն:

Զենք ուղեր զեղերիլ այս գժուաբութեանց մէջ, զորս տրամարանութեան մէջ Համբակ կ'զողիներն իսկ կրնան լուծել. այսքանը ըսենք իսպին թէ Հաւաքարանական ձեւերուն մէջ իմաստականները շատ աւելի են քան ի-

մաստասիրականները: Այս պատճառաւ, որոշ եւ նիւթական կանոններ ունին եղբերու և մանաւանդ միջնորդ Եղրին կիրառութիւնները, որպէսպի ճշմարտուի կատարեալ նոյնութիւնը անոր կրկին եղբերուն հետ կրկին բաղդատութեանց մէջ:

80. ԷՆԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. Մէջ կը բերեն նաեւ Բոյիդիոսի աւանդած և զդարոցներէ բնդունուած սահմանը անձնաւորութեան մասին, թէ անձը բանական անհատական դոյցութիւնն է. ուրեմն, կ'ըսեն, աստուածութեան մէջ երեք դոյցութիւններ կան, կամ որ նոյնն է երեք բնութիւններ եւ էութիւններ կան:

Սակայն Բոյիդիոս մարդկային արարածական անձնաւորութեան սահմանն է միայն որ տուած է, եւ ըստ այնմ միայն բնդունուած է: Երկրորդ՝ Բոյիդիոսէ դործածուած «զոյցութիւն» բառը չէ առնուած բուն այն նշանակութեամբ որով հասկցանք մէնք զայն, այլ իրը դոյցաւորութիւն՝ որ ննթակայութեան կը պատկանի եւ ոչ թէ էութեան: Այսպէս կը տեսնենք նաեւ մեր մէջ՝ «ինքնութիւն» բառին վրայ, զոր մէնք դործածեցինք իրեւ հոմանշանակ դոյցութեան, ինչպէս կ'ըսէ եւ Ա. Լուսաւորիչ: «Մի է բնութիւն եւ զոյցութիւն ամենասուրը Երրորդութեան եւ իւր է ինքնութիւն» (Յաճախապատում, ձառ Ա), որով եւ ի գէպ է մի բույ Երրորդութեան ինքնութիւնը. բայց ուրիշ տեղ նոյն բառը կը դանենք ենթակայութեան առումով եւս, ինչպէս երբ քահանան կ'ուղօթէ պատարագի աւելն: «Անքնին, անհատ, երբեակ ինքնութեանը»: Այս ինքնութիւնն է հոմանշանակ Բոյիդիոսէ կիրարկուած «զոյցութիւն» բառին հետ:

Կնքենք մեր խօսքը Երրորդութեան իմաստասիրական ցուցման վտառով: Աստուած է ուերապոյն եւ անսահմանարար ամենակատարեալ էակ, ուրեմն հարկ է Աստուածոյ մէջ ենթադրել այնշափ ինչ՝ որչսփ կարող է տանիլ անոր անսահման ամենակարողութիւնը: Արդ, որովհետեւ Աստուածոյ կարողութիւնը յաւեխանական է, Հարկ է անոր մէջ ենթադրել յաւեխանական դործուղութիւնը, որովհետեւ չկայ գաղափար կարողութեան՝ առանց դործուղութեան դադափարի: Եթէ հնար է

Աստուծոյ մէջ ենթագրել յաւիտենական գործողութիւն, անիկա չի կրնար ըլլալ դէպի զուրս զործողութիւն՝ որովհետեւ հակասական է յաւիտենականութեան սահմանումին։ Ուրեմն հարկ է ենթագրել միայն յաւիտենական զործողութիւն դէպի ներս։ իսկ յաւիտենական զործողութիւնը չի կրնար ուրիշ բան ըլլալ եթէ ոչ ելում նոյն քնութենէն՝ աստուծութեան նոյն քնութեան մէջ։ ու այլպէս են ելմունքները։ Արդ, աստուծութեան երեսակ անձները ոչ այլ ինչ են եթէ ոչ ինչ որ կը սորվեցնէ Երբորդութեան խորհուրդին քրիստոնէական վարդապետութիւնը, որ ոչ միայն ընդդէմ չէ մտքի, այլ եւ միտքը —որչափ հնար է իրեն համար թմրոնողութիւնը—, պիտի ենթագրէր զայն աստուծութեան մէջ՝ եթէ արդէն Աստուծմէյայտնուած ըլլար իրեւ գերբնական ճըշմարտութիւն։

ՅԱՂԱԳՍ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԲՂԻՄԱՆ ՀՈԴԻՈՅՆ ՍՐՅՈՅ

82. ՀՈԴԻՈՅՆ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՀԱԼԿԱԾՈՒՐԴՆԵՐԸ. Քրիստոնէական կրօնի ուղղութեան հակառակորդները, որոնք աստղին երեք զարերուն երեւցան, Քրիստոսի աստուծութեան դէմ է որ ուղղեցին իրենց լեզուները, և Հազիւթէ անցողաբար ակնարկեցին Ս. Հոգւոյն։ Իրենց այս նոր ազանդին առաջնորդը եղաւ Մակեդոն, Կ. Պոլոս պատրիարքը, Արքոսի սերմէն։ Անոր դէմ զումարուեցաւ Կ. Պոլոս Ս. Ժողովը 150 Հայրապետաներով 381ին, եւ նզովեց Հոգեմարտոններուն մոլորութիւնները եւ քրիստոնէից մէջ այլեւս Հայհոյութեան խօսք ըլրուեցաւ Հոգւոյն դէմ։ Կարծէք Աւետարանին այս խօսքը՝ «Եւ ամենայն որ ասէ բան զիրդւոյ Մարգոյ թողցի մամ» կը քաջարէր Քրիստոսի դէմ Հայհոյուղները, իսկ «Բայց որ զՀոգին Սուրբ Հայհոյիցէ մի թողցի նմա» խօսքը կարկեց Հոգեմարտներու լեզուները։ Վերջերս է միայն որ Բողոքական խումքերէ ուժունք Երբորդութեան ուրացութեամբ՝ ուրացան նաեւ Հոգւոյն աստուծութեան մասին վաստեր, որովհետեւ անոր անձնաւորութեան մասին հարկ եղած բացատրութիւնները տրուեցան

81. ԿԱՐԳ ԽՕՍԻՑ Խօսից կարգը կը պահանջէր այժմ խօսիլ աստուծութեան առաջին անձին վրայ, այսինքն Հօր Աստուծոյ մասին։ բայց որովհետեւ ինչ որ ցարդ ըստեցաւ արդէն իրեն կը պատկանի իբրեւ անձին եւ առաջին անձին, որ պատճառն է անպատճառներուն, ուստի առ այժմ ի բաց կը թողունք այց զլուկար։

Կարգը կու զայ խօսելու երկրորդ անձնաւորութեան՝ Որդւոյն Աստուծոյ մասին։ ըայց որովհետեւ մարդացեալ Որդին է նոյնինքն Քրիստոս, եւ մենք ի մտի ունինք առանձին խօսիլ մարդկառութեան խորհուրդին մասին։ այսուղ զանց կը լնենք խօսիլ Որդւոյն աստուծութեան մասին եւս, եւ կ'անցնինք խօսիլ Հոգւոյն աստուծութեան չուրջ, որպէսպի կարենանք զոնէ համառօտակի արտայայտուիլ Սուրբ Հոգիի բղիման մասին։

արդէն Երբորդութեան խորհուրդին պրայ խօսուած ատեն։

83. ՓԱՍՏ Ս. ԳԻՒՔԻՆ. ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԱՆՈՒՆ. Առաջին վաստար կը քաղենք Ս. Գլորոց վկայութիւններէն, որոնք բացորոշ կը խօսին Ս. Հոգւոյն «Աստուծ» անուանակութեան մասին։

Պետրոս Անանիան յանդիմանած ատեն կ'ըսէ. «Ընդէ՞ր եթից սատանայ զսիրտ քո՞ մ՛տել քեզ Հոգւոյն Սրբոյ, եւ խորել ի զնոց գեղջն», ու կը յարէ. «Ոչ ստեցիր մարդկան, այլ Աստուծոյ» (Գործք, Ե 3-4)։ Ուրեմն Ս. Հոգին՝ որուն սաեց Անանիա, ճշմարիտ Աստուծուած է։

Պողոս կը զրէ. «Վասնորոյ այսպէս առ Հոգին, այսօր եթէ ձայնի նորա լուիցէք, մի խօսացուցանէք զսիրտս ձեր իրբեւ ի դառնութեան», ու կը յարէ. «Ճեսէք, Եղանակը, զուցէ երբեք լինցիցի յումեք ի ձէնջ սիրտ չար անհաւատութեան՝ սպասամբ լինել յԱստուծոյ կենուանույց» (Երբ, Գ 7-12)։ Ուրեմն Ս. Հոգին որուն դէմ իրենց սիրտերը խստացնելով ազգամբ պիտի Համարուէին Համարացուաթեալ եղբայրները, կենդանի Աստուծ նոյնինքն Պողոս կ'ըսէր Հոգւոյն կ'ըսէր Հոգւուած է։

րուն . «Բարւոք խօսեցաւ Հոգին Սուրբ ի ձեւ-
որն Եսայեալ մարգարէի առ հարսն մեր»
(Գործք , ԽԸ 25) : Եւ Պօղոսէ յառաջ բերուած
խօսքերն են . «Եւ լուայ զբարբառ Աստուծոյ
որ առէ» . Եւ Տէրը նա էր , սորոն համար կ'ը-
սէ . «Տէսի զՏէր յաթոռ բարձրութեան և մի-
րացելոյ» , եւ զոր սերովիքները կ'օրհնէին բ-
ակլով . «Մուրբ , սուրբ , սուրբ , Տէր զօրու-
թեանց , լի է ամենայն Երկիք փառօք նորա»
(Եսայի , Զ 8 , 13) : Ուրեմն Աստուծած որ կը
խօսի Եսայիի , Հոգին Սուրբ է բառ Պօղոսի :

Դարձեալ կը զրէ Պօղոս . «Ո՞չ զիտէք եթէ
առանար էք Աստուծոյ , եւ Հոգի Աստուծոյ
շնակեալ է ի ձեզ : Եթէ ոք զատանար Աստու-
ծոյ տափականէ , առանանեսցէ զնա Աստուծած ,
ի տաճար Աստուծոյ սուրբ է , որ էք զուք» .
և ուրիշ խօսքերէ յերջնորեն նոյնին կը դառ-
նայ եւ կ'ըսէ . «Եթէ ո՞չ զիտէք զի մարմինք
ձեր տաճար են Հոգւոյն Սրբոյ՝ որ է ի ձեզ ,
զոր ունիք յԱստուծոյ» (Ա. Կորնթ . Գ 16-17 ,
Զ 19) :

84. ԱՍՏՈՒԱՆԱՑԻՆ ԱՏՈՐՈՂՈՒԹԻՒՆ-
ՆԵՐ . Երկրորդ փաստը կը կազմենք Ս. Գրոց
այն վկայութիւններէն , որոնց մէջ կը տըր-
ուին Ս. Հոգիին աստուծային ստորագու-
թիւնները : Զոր օրինակ .

Ամենազիտուրին . «Հոգին զամենայն
քննէ եւ զիսրո Աստուծոյ . զի ո՞չ ոք ի մարդ-
կանէ զիտէ ինչ զմարդոյն , եթէ ոչ Հոգի
մարդոյն՝ որ ի նմառ . նոյնպէս եւ ոչ զիստ-
ուածոյն ոք զիտէ՝ եթէ ոչ Հոգին Աստու-
ծոյ» (Ա. Կորնթ . Բ 10-11) : «Յորժամ եկեսցէ
նաև Հոգին ճշմարտութեան , առաջնորդեցէ
ձեզ ամենայն ճշմարտութեամբ» (Յովհ . Ժ 9
13) :

Ամենակարողուրին . «Հոգի այնորիկ որ
յարոյցն զՔրիստոս ի մեռելոց բնակեալ է եւ
ի ձեզ» (Հում . Բ 11) : «Հոգին Սուրբ եկեսցէ
ի քեզ եւ զօրութիւն Բարձրելոյն Հովանի լի-
ցի ի վերայ քո» (Դուկ . Ա 35) :

85. ԱՍՏՈՒԱՆԱՑԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ-
ՆԵՐ . Երրորդ փաստը կը կազմենք այն վր-
կայութիւններէն , որոնց մէջ ցոյց կը տրուին
Սուրբ Հոգիին աստուծային զործողու-
թիւնները : Զոր օրինակ .

Ներշնչում . «Քննէին յորո՞ւմ եւ յորպի-

սի՞ ժամանակի զուշակէր ի նոսա Հոգին Քը-
րիստոսի» (Ա. Պետ . Ա 11) : «Ի Հոգւոյն Սըր-
բոյ կրեալք՝ խօսեցան մարդիկ յլատուծոյ»
(Բ. Պետ . Ա 21) :

Հրաշազործուրին . «Ասզա եթէ Հոգւոյ
Աստուծոյ Հանմ ևս զդեւս» (Մատթ . Ժ 8
28) :

Թողուրին . Այլ լուացարուք ,
այլ սրբացարուք , այլ արդարացարուք յա-
նուն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի , եւ ի
Հոգին Աստուծոյ մերոյ» (Ա. Կորնթ . Զ 11) :

Վարչուրին . Այլ Հոգին
Սուրբ . որոշեցէք ինձ զԲանարաս եւ զՊօղոս
ի զորձ՝ յոր կոչեցեալ է իմ զդոսա» (Գործք
Ժ 2) : «Զդուց կացէք անձանց եւ ամենայն
Հօմիդ , յորում եղ զձեզ Հոգին Սուրբ տե-
սուչս՝ Հովուել զժողովուրդ Տեսան» (Գործք
Ժ 28) :

Բաշխում շնորհաց . «Եւ ոչ ոք կարէ ասել
Տէր զՅիսուս , եթէ ոչ Հոգւովն Սրբով : Թէ-
պէտ եւ բաժինք չնորհաց են , այլ Հոգի նոյն
է» (Ա. Կորնթ . Ժ 3-4) :

Սրբել արարածները . «Ծնորեաց զմեզ
Աստուծած ի սկզբանէ ի փրկութիւն՝ սրբու-
թեամբ Հոգւոյն» (Բ. Թեսդ . Բ 12) : «Ծնորե-
լոցդ նժգեցից ըստ կանուխ զիսութեանն
Աստուծոյ Հօր , սրբութեամբ Հոգւոյն» (Ա.
Պետ . Ա 1-2) :

Բաշխում սիրոյ . «Մէրն Աստուծոյ սըմ-
սեալ է ի սիրս մեր , ի ձեռն Հոգւոյն Սրբ-
ոյ՝ որ տուաւ մեզ» (Հում . Ա 5) :

Այս վկայութիւններէն , որոնց վրայ շատ
որբինք կարելի է աւելցնել , կը քաղենք որ
եթէ Հոգին Աստուծած շրպար՝ կարելի չէր
իբեն մերապրել աստուծային զործողու-
թիւններ : Թէեւ այդ վկայութիւններէն ո-
ւանց մէջ կ'երեւի թէ խօսքը արդարութեամբ
որբացած մարդուն Հոգիին Համար է , սա-
կայն «Հոգին սուրբ» կոչումը , այն ալ որո-
շիչ մասնիկներով , Սուրբ Գրքին մէջ երբեք
մարդուն չի տրուիր , եւ անոյ միշտ կը նշա-
նակուի Հոգին Աստուծած , իբր Ենթակայու-
թիւն զանազանեալ :

86. ԱՍՏՈՒԱՆԱՑԻՆ ԱՌԱՋՈՒԹԻՒՆՆԵՐ .
Չորրորդ փաստը կը քաղենք այն տեղերէն ,
ուր Սուրբ Հոգին կը յիշատակուի անձնաւո-
րութեամբ եւ պատուալ Հօր և Արդւոյն Հետ ,

իրեն համագոյակից եւ հաւասարակից, ինչպէս մկրտութեան ձեւին մէջ. «Մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Արգւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» (Մատթ. իլ. 19), առաքելական ողջոյնին մէջ. «Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ ոչըն Աստուծոյ եւ Հաղորդութիւն Հոգւոյն Սրբոյ ընդ ձեղ ամեննեսին» (ԲԿորնթ. ԺԴ. 13), միսիթարիչն անուանակուչութեան մէջ. «Աղաւեցից զշայր եւ այլ մըրիթարիչ տացէ ձեզ» (Յովհ. ԺԴ. 16), եւ Հօրէ եղանուն. «Յորժամ եկեցէ միսիթարիչն, զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ» (Յովհ. ԺԵ. 26):

87. ՓԱՍՏ ԱԽԱՆԴՈՒԹԵՆՆ. Աւանդութեանէ հանուած փաստին առիթով ալ պիտի ըրմանրամասնենք, որովհետեւ Երրորդութեան վրայ խօսած ատեն բաւական անդրադարձած եղանք այդ ժամանի: Այդ առթիւ բառածները, մանաւանդ հանգանակներու, ջատագովներու եւ Ա. Հայրերու վկայութիւնները կրնան այստեղ եւս կրկնուիլ:

Ասոնց վրայ կրնայ աւելցուիլ Հոգւոյն Սրբոյ աղաւնակերպ իջման պատկերը, ուր Հոգին Հօրը եւ Արգւոյն հետ Երրորդութիւն կը կաղդէ, եւ ի դէմս երեքին միանդամայն կը պաշտուի Երրորդութեան խորհուրդը իրարեւ մի աստուածութիւն:

88. ԱՌԱՐԿԱՆՈՒԹԻՒՆԻ ՏԱՐԲԵՐ ԿԻՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Հակառակորդները կը կարծեն «Հոգի» անունով նոյնինքն Աստուած Հասկրնալ, որ է Հոգեզին բնութիւն, ինչպէս որ Քրիստոս կ'ըսէ. «Հոգի է Աստուած, եւ երկրագուռաց նորա Հոգւով եւ ճշմարտութեամբ պարս է երկիրպատանել» (Յովհ. Դ. 24): Պօլոս նոյնը կը կրկնէ. «Զի տէր Հոգին է. ուր Հոգի Տեառն է, անդ աղաստութիւն է» (ԲԿորնթ. Դ. 17). ուստի եւ կը պնդեն թէ յառաջ բերուած բոլոր վկայութիւններուն մէջ չկայ ոչ մէկ խօսք Ա. Հոգիի զանազանալ անձնաւորութեան վրայ:

Արդէն մենք ալ խոստովանեցանք որ վկայութիւններէն ոմանց մէջ այդ ասումով կերպառութիւնը յայտնի է, եւ մէջ բերինք բոլոր այն տեղերը ուր Հոգիին խօսքը կ'ըլլայ, եւ չմիշեցինք նոյնալիս Հին Կտակուրանէ վկայութիւններ, վասնդի բանք արդէն

թէ Երրորդութեան զաւանութիւնը բացայաց չէր Մոլոխական յայտնութեան մէջ: Մակայն որովհետեւ տեղեր եւս կան ուր Հոգիին անձնաւորութիւնը անհերքելի է, և ոյք այն վկայութեանց մէջ մանաւանդ՝ ուր Հոգիին իրեւ յատուկ ենթակայ տէր կ'ըլլայ ոտորոգութեանց, կարողութեանց եւ զործութեանց, իսկ եթէ ենթակայ է, ապա եւ աստուածային զանազանեալ անձնաւորութիւնն է: Այս կէտք կը հաստատուի այն բաղդատութեանէն որ կը լինի Հոգիին եւ Հօր ու Արգւոյն միջնեւ. զի եթէ աստուածութիւնը ենթակայ է եւ ենթական է Քրիստոս, ապա ուրիմն եւ Հոգին, անոնց հետ մէկ շարքի վըրայ զրուած, ենթակայ է՝ այդ երկուքն զանազանեալ, եւ հետեւապէս աստուածային երեակութեան երրորդ անձը:

Համառօտութեան համար ես չենք զառնար եւ այս բառուածները հաստատեր այն վկայութիւններով՝ զորս արդէն յառաջ բերինք Երրորդութեան եւ Ա. Հոգւոյն աստուածութեան փաստերուն կարգին:

89. ԱՌԱՐԿԱՆՈՒԹԻՒՆԻ ԵՂԵՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Հակառակորդները յառաջ կը բերին Յովհաննու խօսքերը. «ԶԱՍԱՊՈՒԱԾ ոչ ոք ետես երբեք» (Յովհ. Ա. 18) և Պօլոսինը. «ԶՈՐ ոչ ոք ետես ի մարդկանէ եւ ոչ տեսանել կարող է» (Ա. Տիմթ. Զ. 16), որպէսզի այս խօսքերուն զօրութեամբ եղջերուաքաղ կեզծիք ցոյց տան Հոգւոյն իջնելը «իրեւ զալաւնի» Քրիստոսի վրայ Յորդանանի մէջ (Մատթ. Գ. 16) եւ Հոգիին զայտուար ասաքիալներուն վրայ Վերնատան մէջ: Այս ձեւով կը կարծեն ուրանալ Հոգիին աստուածութիւնը:

Տարրեր է Հոգւոյն աստուածութեան խնդիրը, եւ ասրբեր՝ Հոգւոյն Վերնատան մէջ եւ ի Յորդանան երեւումներուն մեկնութեան խնդիրը: Մենք յառաջ չըկրինք այս երեւումները իրեւ գորաւոր փաստեր, որովհետեւ այս երեւումներուն մեկնութիւնը կը նկատենք իրեւ հետեւանք լուսաւոր փաստերով հաստատուած գորդապետութեան: Ուստի եւ Հոգիին աստուածութիւնը կը մնայ Հաստատուն, Եթէ նոյնինի չկարենանք ոյտը զօրէն Հաստատել այս երեւումներուն կ'երպերը: Բայց զժուար չէ դանոնք բացատրէլ իրեւ երեւութական կերպաւորութիւն,

բովածետեւ Եկեղեցին ազաւնիի և Հրեղէն լեզուաց այդ երեւումները երրեք չեւ մեկնած ժարմնեղութեան դրութեամբ : Եւ եթէ Յովհաննէս եւ Պօղոս զԱստաւած անտեսանելի կը լսեն, ատիկս Հոգեղէն բնութիւն համար ի՞ որ արդարեւ անտեսանելի է լսու ինքնան : Բայց ինչպէ՞ս կրնան հաստատել թէ Աստուծոյ կողմէ անհնարին են երեւութական տեսլիները : Մարդարկութիւնները լի են Աստուծոյ զանազան կերպարանաւ տեսիլիքներով : Ճննք չենք ընդունիր թէ իւրաքանչիւր տեսիլքի առթիւ մարմնեղութիւն կամ մարդկութիւն տեղի ունեցած ըլլայ, բայց փաստիր ալ չենք զտներ կարծելու թէ Աստուծոյ կողմէ երեւումները անկարելի ըլլան . բան չը՝ որ Հոգեմարտոններն ալ չեն ընդունիր, վասնդի կը ճանչնան Աստուծոյ ամենակարութիւնը :

90. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՕՍՔԵՐԻՆ. Կ'լսեն զարձեալ որ եթէ Քրիստոսի «Եւ Այլ միսիթարիչ տացէ ձեզ» խօսքէն կարելի է չոյց տալ Հոգիին անձնաւորութիւնը՝ բաղշատելով Հոգին Քրիստոսի հետ, հար է ուրիշն ապացուցանել նաև Հոգիին մարդեղութիւնը, եւ անոր առաքեալներուն հետ լինելու, ինչպէս եւ քարոզելը Քրիստոսի պէս : Այս եթէ չենք ընդունիր այս երկրորդ հետեւութիւնը, հարկ չկայ եւ ընդունելու առաջնորդ :

Դիտելի է սակայն որ բոլոր բազմատութիւններուն եւ նմանութիւններուն մէջ ոչ թէ ասպին ազատ կամքն է որ կ'որոշէ խօսքին իշխանու ու տարողութիւնը, այլ՝ ըսողին դիտումը, որ խօսքին կարգէն ալ կը յայտնուի : Արդ, Քրիստոս երբեք չակնարկեց Հոգւոյն իմարմնի գալուստին, ինչպէս եղաւ իր գալուստը . այլ պարզապէս խօսեցաւ Հոգւոյն ի հոգի գալուստին մասին, ըսելով . «ԶՀողին ճշմարտութեան, զոր աշխարհս ոչ կարէ ընդունել, զի ոչ տեսանէ զնու եւ ոչ ճանաչէ ըդհան» . բայց զուք ճանաչէք զնու, զի առ ձեզ ըընկեցնի՝ եւ ընդ ձեզ եղիցի» (Յովհ. ԺԴ 17) . և զարձեալ . «ԶՀողին ճշմարտութեան՝ որ ի Հօրէ կլանէ, նա միկայեցէ վասն իմ» (Յովհ. ԺԵ 26) : Եւ զարձեալ . «Այլ զուք ըընկեցիցի ի Հոգին Սուրբ, ոչ յնտ բարում ինչ աւուրցն այսոցիկ» (Գործ. Ա. 5) : Քրիստոսի

խօսքերուն այս կարգը, եւ Հոգւոյն գալստեան վրայ պատմած պարագաները եւ այն յատկութիւնները զորս կը մատնանչէ, ցոյց կու տան հոգեկան այն նոր գործողութիւնը՝ որուն զործողն ու ընազնի է Հոգին, Զօրմէն եւ Որդիէն տարրերեալ անձնաւորութիւն : Գործողութիւնը աստուածային է, հետեւարար նաև գործող ենթական՝ աստուածային :

91. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԶԵԿԻՆ. Կ'առարկեն զարձեալ թէ «յանուն Հոգւոյ» մկրտելը ըստ պատուիրանին Քրիստոսի (Մատթ. ի. 19), ուսկից կը քաղնք Հոգիին աստուածութիւնը՝ շատ տկար է իրեւ փաստ, որովհետեւ Քրիստոսի մասին է որ ըսուեցաւ թէ պիտի մկրտէ «Հոգւով Սրբով եւ Հրով» (Ղուկ. Գ. 16), ու Քրիստոս ըստ թէ մկրտուիլը ծնունդ է «ի ջրոյ եւ ի հոգւոյ» (Յովհ. Գ. 5) : Արդ, եթէ յանուն Հոգւոյն մկրտութիւնը բաղդատուի Հրով եւ ջուրով մկրտութեան հետ, կարելի է զիւրաւ մեկնել այդ բազգատութիւնը՝ Հոգի բառը իմանալով իրեւ չնորհաց համանշանակ : Այս իմաստով է որ կ'իմանանք Հոգւոյն զալուստը Վերնատան մէջ առաքելոց վրայ, որոնց համար կ'ըսուի թէ «Եցան ամեններան Հոգւով Սրբով» (Գործ. Բ. 4) : Հոգի բառը չնորհաց նշանակութեամբ ստէպ կը դանուի Ս. Գրոց մէջ, ինչպէս երբ կ'ըսէ Դաւիթ . «ԶՀողի քո սուրբ մի հաներ յինէն» (Մաղմ. Ծ. 13) . Եսայի կ'ըսէ . «Հոգի Տեան ի վիրայիմ» (Եսայի ԿԱ. 1) եւ թէ «Ո՞ւր է որ եղ ի նուսա ո Հոգին Սուրբ», որ օծման արտաքին նըշաններով ալ կը տրուէր : Այս բոլորքն կարելի է Հոգին Սուրբ իմանալ իրեւ Աստուծոյ ծնորհք եւ ոչ իրեւ աստուածային անձ :

Հոգի բառը բազմազիմի իմաստներով կիրարկուած կը դանուի Ս. Գրոց մէջ, եւ մենք կարող էինք տակաւին ցոյց տալ տեղեր՝ ուր ան զործածուած է վերեւ յիշատակուած իմաստներէն տարբեր իմաստներով :

Հոգին զեռ կը նշանակէ կենդանութիւն, ոէր, ընտրութիւն եւն . Սակայն ոչ մէկ տեղէ կարելի է հաստատել թէ բառի մը տեղ մը տրուած իմաստը անզատածու նոյնը պէտք է լինի ուրիշ տեղ եւս, քանզի ոչ միայն աստուածարանները, այլ հաստակ զրբուած քններու հասկացութեան պարզ սովոր

բութինն իսկ բազմադիմի կանոններու հետեւղութեամբ կը հաստատէ բառին իմաստը իւրաքանչիւր առիթի մէջ։ Աւատի, որովհետեւ Հոգի բառը երրեմն կը նշանակէ չընորհ եւ ոչ անձ, եւ երրեմն ալ մարզու կամ աստուածային հոգի, հնար չէ եզրակացնել թէ միշտ նոյն իմաստով պէտք է հասկնանք։ Մենք բաւական բացարեցինք թէ ինչպէս մէր յառաջ բերած վկայութեանց մէջ Հոգի բառը ենթակայութիւն է եւ ոչ թէ առարկայութիւն, զործող եւ ոչ թէ զործողութիւն։ Իսկ Հին Կտակարանի վկայութեանց դալով, անոնք ոչ միայն Սուրբ Հայրերէն, այլ նաև բազում ոչ-կասկածաւոր մեկնաբաններէ կը հասկցուին իրրեւ Ա. Հոգույն անձնաւորութեան վրայ բառած։ Այսուամենայինիւ, ըստ մէր կարծեաց եթէ այդ բոլոր վկայութեանց մէջ ալ Հոգի բառը փոխարերական իմաստով հասկցուիր, մէր փաստարկութիւնը չէր դրդուեր երրեք։

92. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԱՆ-
ՆԵՐԻ. Պողոս (Եփեսոսի մէջ) կարդ մը աշա-
կերտներու հանգիպելով հարցուց անոնց թէ
Ա. Հոգին ընդունած են արդեօք. ու անոնք
պատասխանեցին. «Այլեւ ոչ թէ Հոգի Սուրբ
գուցէ՝ լուեալ է մեր» (Գործք ԺԹ 2): Աւ-
րեմն նախկին քրիստոնեաները Հոգւոյն
աստուածութեան մասին ոչինչ դիմէին, Հե-
տեւարար յետոյ մտած է այդ սովորութիւ-
նը, կ'ըսէն հակառակորդները:

Սխալ է թէ եփիսացի այդ աշակերտները
քրիստոնեայ էին, վասնդի իրենք իսկ կը խռո-
տովանին թէ «Ի Յովհաննու մկրտութիւնն»
մկրտուած էին (Գործք Ժթ 3): Այս պատ-
ճառաւ Պօղոս վերստին մկրտեց զանոնք և
ձեռքը դրաւ և Հոգին Սուրբը ընդունեցին:
Աւստի դարմանալու ոչ մէկ տեղի կայ և թէ
Յովհաննէս սեանները, որոնք չէին քրիստո-
նկացած, անտեղեակ մնացած ըլլային եր-
րարդութեան վարդապետութեան և Հոգւոյն
աստուածութեան: Թերեւս նոյնիսկ ի զէս է
մեղագրել զիրենք, որովհետեւ պէտք էր որ
զիտնային թէ Սուրբ Հոգիին մասին խօսած
էր Յովհաննէս, բաելով. «Որ առաքեացն զիս
մկրտել ջուրով՝ նա ասաց ցիս. յոյր կերայ
ահասնիսոն դշոյին զէ իջանիցէ և Հանդէի-
ցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն»

Սբով։ Եւ ևս ահսի եւ վկայեցի՝ եթէ սա է Ուղին Աստուծոյ» (Յովհ. Ա. 33-34)։

93. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ Պօղոսի ԽՕՄՔԵՐԻՆ. Պօղոսի կը գրէ . «Ինքնին Հոգին բարեխօս լինի ի հեծութիւն անմռունչո» (Հոգու. լ. 26) : Եւ զարձնալ թէ «Հոգին զամենայի շնէ եւ զիսրո Աստուծոյ» (Ա. Կորնթ. թ. 10) : Նաև՝ «Հոգիի խոկ մարզարէից մարզութից հնագանդին» (Ա. Կորնթ. թ. 32) : Ասոնք յառաջ բերելով հակառակորդները կը կարծեն զունդք անվայելու ասասուածային անձնաւորութեան համար : Հեծութիւնը՝ կ'ըսնէ, տիրութեան է նշանակ, քննելը՝ տղիսութեան, իսկ հնագանդութիւնը հպարտութիւն է : Ու, կ'ըսնէ, այսպիսի յատկութիւններ ունեցող մը չի կրնար Աստուծութիւններ ունեցող մը չի կրնար Աստուծութիւններ :

Սակայն սիսալ է փոխարերական խօսքերէ
փաստեր քաղել : Վասնզի Ա . Գրքին անսպառ
չէ փոխարերական զդացմունքներ և զործեր
մերազը Աստուծոյ . զոր օրինակ՝ տեսնել ,
լսել զդացմունքներ այլն , որոնք յաձախ կը դրա-
նուին Աստուծաշունչին մէջ , եւ զորս կա-
զական է այս գործութեան մէջ առաջ առաջ առաջ առաջ :

Հոգին, ըստ Պօղոսի, ոչ թէ տկարութիւն
է, այլ տկարութեան օջնական. ուստի տը-
կարութեան բառնալովը ինքը կը լինի տկա-
րութիւնը տանող: Պօղոսի ըստածները բացա-
ւայտ են խօսից ընդհանուր կարդին մէջ. Նախ
ըսած էր. «Եռյանգիս և Հոգին ի թիկունս հա-
սանէ տկարութեան մերում. զի զար կամքի-
յադոթս, որպէս արժան իցէ՝ ոչ զիտեֆք»,
որոնցմէ վերջ կու զան առարկուում խօսք-

Նոյնպէս քննութիւնը տղիսութիւն չէ,
վասնդի պէտք էր Աստուծոյ ալ վերապրել
դայն : Ճ՛ որ զրուած է : «Ո՞ւ քննէ զսիլու եւ
զեռիկամունս Աստուած արգար» (Սագմ. կ.
10) : Բայց յայտնի է թէ փոխարերութիւն է
արդիւնքը զսրդողին վերադրելու :

իսկ «Հոգիք մարդարէից»ը յոզնականա-
ար զործածուած, երբեք չի վերաբերիր
Հոգուն Առուելոյ, այլ Հոգիէն ընդու-
ւած աղդումներու, որտեղի մարդարէները
առականութեամբ ի կիր առնուն այդ աղ-
դումները: Բայ այսմ, «Մարդարէք երկու
ամ երեք խօսեացին, և այլքն քննեացին: Ա-
զա եթէ այլ ուժեք ոք նօտիցին՝ յայնեւ-

շի, առաջինն լրեսցէ . քանզի կարող էք ամեն չեքին մի ըստ միոջէ մարդարէանալ» (Ա. Կորնթ. ԺԴ 29-31) : Եւ կամ, «բայց սպիտակի գատախն սուտ մարդարէները, «Մի ամենայն հոգւոց հաւատայք, այլ ընտրեցէք զհողիսն՝ ևթի յիստուծոյ իցեն . զի բազում սուտ մարդարէք ելեալ են յաշաբհ» (Ա. Յովհ. Դ 1) :

94. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆԻՆ ԱԼԱՆԴՈՒԹԵՆԻ. Ս. Հայրերու խօսքերէն եւ Եկեղեցւոյ աւանդութենին հանուած առարկութիւնները առ հաւարակ կը վերածուին «Հոգի» բառին տարբերեալ կիրառութիւններուն, որուն մասին խօսեցանք արդէն : Ինչպէս բախնք, հոգի բարու երբեմն կը նշանակէ աստուածութեան առարկան՝ նկարագրական իմաստով, երբեմն ալ ունի նկարագրական նշանակութիւն՝ առաջինէն տարբեր, զի կը նշանակէ կամ մարդու հոգի, եւ կամ հոգեղին էակ եւ կամ կենական հոգի . բայց կան տեղեր, ինչպէս քանից բախնք, ուր խօսքը յայտնակէս աստուածութեան ենթակային մասին է՝ մերթ նկարագրական եւ մերթ փոխարեւական իւստով : Բախնք զարձեալ թէ Ս. Հոգւոյն աստուածային անձնաւորութեան փաստը կայ նոյնպէս բովանդակ աւանդութեան մէջ, զոր որինակ՝ մկրտութեան ձեւին մէջ . «Յանուն չօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» : Ասոնք բաւական են հաստատելու համար Երրորդութեան խորհուրդը եւ Սուրբ Հոգիին աստուածութիւնը :

Դիտել կու տան նաեւ թէ ինչու նիկիոյ Ս. Ժողովր Քրիստոսի աստուածութիւնը հաստատած առեն նոյն կերպով չխօսեցաւ Հոգւոյն աստուածութեան մասին եւս : Բայց բայտնի է պատմութենին թէ Արիստականներ Հոգիին դէմ չպայքարեցան եւ Ժողովր իւրնց համար էր որ դումարուած էր եւ իրենց մէմ էր որ վճիռ արձակեց : Միւս կողմէ, նիկիական հանգանակին բանաձեւը կ'ըսէր . «Հաւատամք ե ի Ս. Հոգին, յանեղն ե ի կատարեալն», ինչ որ պայծառ կերպով ցոյց կու տայ թէ Երրորդութեան ե Հոգւոյն աստուածութեան գաւանութիւնը կատարելապէս խոստվանուած է առաջին Տիեզերական Ս. Ժողովին :

95. ԵԼՈՒՄԻ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԲԱ-

ՌԵՐ. Արովհետեւ Ս. Հոգիի բղխման մասին եւս պէտք է խօսինք, հարկ է որ նախապէս յիշեցնենք ինչ որ ըստինք արդէն աստուածային առնչութեանց մասին : Առնչութիւնները հաստատուած են ոչ թէ էութեան, այլ ենթակայութեանց տարրերութեան մէջ . որովհետեւ էութեան տեսակէտով չենք կրնար ըստեւ թէ առնչութիւններ կան առանց ենթակայութեան :

Նաեւ, յայտնեցինք թէ բոլոր առնչութիւնները կը վերածուին զէպի ներքո յարարերութեանց սկզբնաւորութեանց, որոնք կը կազմէն ենթակայական զանազանութիւններ՝ անզանազան էութեան մէջ :

Ուր որ չկայ ոչ մի առնչութիւն, հոն չըկայ եւ ոչ մի զանազանութիւն, եւ հետեւարար շփոթութիւն եւ խառնում անձերու . Հայրը կը զանազաննենք Որդիին՝ ծննդեան առնչութեամբ, ու ծնունդը՝ ներգործաբար եւ կրաւորաբար առնուած՝ կը կազմէ երկու անձերուն զանազանութիւնը : Նմանօրինակ կերպով է որ կը կազմէնք Հօրը եւ Հոգիին զանազանութիւնը՝ առնչութեամբ բղխման, ու բղխումը՝ ներգործաբար եւ կրաւորաբար առնուած՝ կը կազմէ Հօրը եւ Հոգիին զանազանութիւնը . այնպէս որ Հայրը ծնող կը լինէ Որդիին, եւ բղխույղ՝ Հոգիին . Որդիին՝ ծրնեալ, Հոգին՝ բղիւալ :

Կը մնայ հաստատել Որդիին եւ Հոգիին միջեւ տարբերեալ զանազանութիւնը . որովհետեւ եթէ Որդիին եւ Հոգիին միջեւ տարբերութիւն մը չըլլար, այն առեն Որդիին եւ Հոգիին հաւատարապէս եւ ենթակայարար ըսկզբնաւորուելով Հօրմէ, եւ էակցութեամբ նոյն ըլլարով իրարու հետ, ենթակայապէս ալ նոյնը պիտի ըլլային՝ եթէ առնչութեամբ մը զանազաննեալ չըլլային :

Ուստի, կ'ըսէնք նախ թէ ոչ նոյն եւ ոչ ալ նոյն աեսակ կը դաւանինք Որդիին՝ Հօրմէ սկզբնաւորութիւնը, վասնզի Որդիին կը խոստավանինք ծնած եւ Հոգին՝ բղխմած, եւ չենք կրնար բղխմած ըսել Որդիին, եւ ոչ ալ Հոգիին՝ ծնած, թէ եւ երկուքին համար ալ հաւատարապէս կրնանք ելած բաել :

Որդիին եւ Հոգիին զանազաններու այս տեսակը ոչ թէրի բան մըն է եւ ոչ ալ նոր . սակայն անձերու զանազանութեանց ուրիշ բացարութիւն մըն ալ ունինք, զոր կը կոչէնք

առում և զոր կը խոստովանթնք՝ Ներսէս Շը-
նորհայիբ շարականը երգելով. «Բղխումն
Հօր անքնարար, առաջ յԱրդւոյ անձառա-
րար» (Բ օր Հոգեգալստեան) : Նոյնը կ'ըսէ
եւս Գրիգոր Տաթեւացի. «Զի այլ է բղխում,
եւ այլ է առում. այնպէս զի բղխում է ի Հօ-
րէ, որպէս Որդին ծնունդ է ի Հօրէ : Այլ զի
ամենայն ինչ զոր ունի Հայր Որդւոյ է
Հոգին առնու յիմաստութենէ եւ զօրութենէ
Որդւոյ» (Հարցմանց, իթ 65) :

Այդ զրութիւնը բացատրելու համար
Հօրէ է յիշեցնել թէ ենթակայութեանց զա-
նազանութեան մէջ Հաստատուն է էռթեան
միանականութիւնը. ուստի և ինչ որ կը զա-
նազանուի Հակադրութեամբ առնչութեանց՝
կը նոյնանայ միութեամբ բնութեան : Արդ,
ինչ որ էռթեան նոյնութեամբ մէկն միւսին
կու զայ այն առում է, իսկ ինչ որ ենթա-
կայութան սկզբնաւորութիւն է՝ այն ելում է :
Որդին եւ Հոգին ունին ելում ի Հօրէ, իսկ
Հոգին չունի ելում Որդին : Ուստի չի կրնար
բառիւ բղխում Որդին, այլ միայն առնող՝
Որդին : Հետեւարար ուղիղ չէ բայց «բղխ-
հալ ի Հօրէ եւ յԱրդւոյ», ինչպէս կը պնդէ
Հոգէական Եկեղեցին :

96. ՀՈԳԻԻՆԻ Ի ՀՕՐԻ ԲՊԱՅԻՒՄԸ. Առոր
դէմ մէնք պինդ կը բռննեք Աւետարանին հա-
ւատքը : Քրիստոս վերջին ընթրիքին մէջ երր
կը բացառութէր առաւածութիւնը Ա. Հոգի-
ին, զոր կը խոստանար յետոյ առաքեալեն-
քուն զրկիլ, եւ երբ այդ տաթիւ երեք անձեւ-
րու առնչութիւնները ցոյց կու տար, բառ.
«Բայց յորժամ եկեսցէ միխթարիչն զոր ես
առտքիցի ձեղ ի Հօրէ, զՀոգին ճշմարտու-
թեան՝ որ ի Հօրէ ելանէ, նա վկայեացէ վասն
իմ» (Յովհ. Ժե 26) : Քրիստոսի խօսքը ը-
մէկնութեան չեն կարօտիք, ուստի հարկ ըր-
կոյց զանոնք երկարօրիչն բացարելու:

Աւետարանին այս խօսքը, «Որ ի Հօրէ ե-
լանէ», կամ բառ այլ թարգմանութեանց՝
«Որ ի Հօրէ բղխի», կ. Պայոսյ Փողովն ալ
որաւ, զոր թէպէտ մէր Եկեղեցին ընդունեց
իրեւ ուղղափառ դաւանութիւն, բայց չը-
փոխեց Նիկիական Հանդանակին ձեւը, զայն
պահած բլարու համար Ա. Լուսաւորիչին
ընդունուած եւ իր փառարանական օրհնու-
թեամբը կնքուած ձեւին մէջ : Օրթոսոքս Ե-

կեղեցին կը զործածէ կ. Պոլսական յա-
ւելուածով փախուած Նիկիական Հանդանա-
կը : Եոյն կերպով զործածեց զայն Հոգէա-
կան Եկեղեցին ալ շատ զարեր : Յիշատակ-
ուած է պատմութեան մէջ թէ իններորդ դա-
րուու ոկիզը երբ Ապանիոյ Եկեղեցիներէն ո-
մանք սկսած էին զործածել «եւ յԱրդւոյ» յա-
ւելուածը «որ ի Հօրէ բղխի» խօսքին մէջ,
կեւոն Գ, որ այն ատեն Հոգէի հայրապետն
էր, յանդիմանեց այդ անուղիղ յաւելուածը
եւ թոյլ չուուու որ անհիամ մուծուի Եկեղե-
ցիներուն մէջ : մինչեւ Տասներորդ դարու
միքջը այդ յաւելուածը Հաստատապէս ըն-
դունուած չէր արեւմտեան Եկեղեցին մէջ:
իսկ անհի միերջ եղածը, որ կատարուեցաւ
համիկն զարերու մէջ Եկեղեցւոյ զործը ո-
նուղիդ Հրտառարկելուով, չի կրնար Հաստա-
տութեան իր փառ ընդունուիլ, և Հնագոյն
աւանդութիւնը՝ որ միայնուած եւ առացուց-
ուած է, կը դատապարտէ միքջին փոփոխու-
թիւնը :

Այնքան յայտնի է Եկեղեցւոյ նախկին զա-
ւանութիւնը, որ Հոգէական Եկեղեցին
պարտուորուած է ընդունիլ զայն, եւ ինքը՝
զինք աւանդութեան : Հզօր փառատէն ապահու-
րու համար է որ կ'ըսէ թէ նախնիք «ի Հօրէ»
բանով «ի յԱրդւոյ» եւս կ'իմանային, ինչ որ
սակայն պէտք է հաստատեն և ոչ թէ ենթագ-
րութեամբ սոորասնէն : Բայց փոխանակ եր-
կարարանելու՝ Ա. Հայրերէն վկայութիւն-
ներ բերելով, որոնք զիւրաւ կը դանուին ե-
կեղեցական զրականութեան մէջ, փութանք
լուծել Հոգէականներուն զժուարութիւն-
ները :

97. ՔՐԻՍՏՈՍԻ ԽՕՍՔԵՐՈՒՆ ԽՄԱՍՏԻ-
ԱՆՈՒ ԵՆԹԱՊՐՈՒԹԻՒՆ ՊԼԽՈԱԿՐՈՎԻ Հաս-
տառուած է Քրիստոսի սա խօսքին վրայ՝
«Յորժամ Եկեսցէ նա՝ Հոգին ճշմարտու-
թեան, առաջնորդեսցէ ձեղ ամենայն ճը-
մարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօ-
սքից, այլ զոր լոիցէ խօսեսցի, եւ զղալոցն
պատմեսցէ ձեզ : Նա զիս փառաւորեսցէ, զի
յիմէմէ անտի առնուցու եւ պատմեսցէ ձեզ:
Զամենայն ինչ զոր ունի Հայր՝ իմ է՝ յառա-
յնորիկ ասացի ձեղ, թէ յիմմէ անտի առ-
նուցու եւ պատմեսցէ ձեզ» (Յովհ. Ժշ 13-
15) :

Բայտ մեկնութեան Հոռմէականներու, տարբերութիւն չկայ «յիմմէ անտի առնուցու» և «յինէն բղսի» խօսքերուն մէջ, ուստի եւ համարձակութեամբ կը փոխեն դանոնք իրարու հետ, հաստատելու համար իւրեց վարդապետութիւնը:

Սակայն տռաջինը՝ «յիմմէ», կարելի չէ փոխել «յինէն»ի հետ, մասնդի «յիմմէ» կը նշանակէ «անկէ որ իմս է» կամ «ուսկից եւ ես», կամ թէ ասոր նման բան մը՝ քիչ տարբերութեամբ, բայց երբեք «յինէն»: Զի շնորհ եւ «իմ»ը տարբեր են իրարմէ: Այդ տարբերութիւնը հաստատուն կերպով կը դանենք բոլոր թարգմանութիւններուն և բոլոր ծանօթ օրինակներուն մէջ: Միայն լատինի աստուածարանները կը յիշատակեն պարականոն հին եւ անծանօթ թարգմանութիւն չը, որ ունի, կ'ըսեն, «յինէն» փոխանակ «յիմմէ»ի: սակայն դժուարին է բոլոր ծանօթ թարգմանութիւններէն զերադասել անծանօթ օրինակ մը: Խոկ եթէ Հոգին կ'առնու անկէ՝ ուրիէ եւ Արդին, ասկա ուրեմն Արդիէն չէ որ կը բղսի, այլ՝ Հօրմէ, զի Արդին եւս չորմէ է:

98. ՆՈՅՆ ԽՕՍՔԻՆ ՄԱՍԻՆ. Երկրորդ հիդիբը «առնու» բառին վրայ է, թէ հնա՞ր է արդեօք «րդիսում»ի կամ «ելում»ի նշանակութեամբ հասկնալ զայն: Լոյսի եւ Հոգիի այն երկու նմանութեանց վրայ, զորս իրենց ակըր յառաջ բերինք, կրնանք աւելցնել երբորդ մըն ալ, զոր սուէպ կը կրկնեն Ս. Հայրերը, եւ զոր արդէն տեսանք յիշատակուած լի. Լուսաւորչի խօսքերուն մէջ: «Եւ որպէս սղբեւր եւ ջուր եւ զետ՝ ի միոյ ի բնութե-

նէն լոին», զոր այլուր եւս կը կրկնէ բաելով: «Որպէս ջուր եւ բղխումն յաղբերէ» (Յաձախագատում, ձառ Ա. Ե. Զ.): Մէնք այդ ատեն չմէնեցինք այս նմանութիւնը: Սակայն աւելի պատշաճ կը դանենք բացատրել զայն այսաեղ:

Համանշանակ տարբերեալ բառերու մէջ կը նախրնարենք «ակն», «աղբիւր» եւ «պրտակ» բառերը ոչ թէ իրենց իրարմէ հեռաւոր դիրքերուն, այլ զրեթէ միասնական դիրքին մէջ: այսինքն իրենց սկզբնաւորութեան մէջ նոյնիսկ, ուր բղխած ակը աղբիւր կ'ըլլայ եւ աղբիւրէ: կ'առնու (կը սկսի) վտակը: Այսպէս կ'իմանան լի. Հայրերը Հոգւոյն՝ յՈրդւոյ առումը եւ ի Հօրէ բղխումը: Այդ գեղեցիկ իմաստը կը պարզէ նաև շարականը սախուցերով: «Որ ի յարաշարժ յաղբերէն յառաջ բղխուալ անհատարար ի յՈրդւոյ տիրապէս Ս. Հոգին» (Ա. օր Հոգեղալատեան): Ամեկայն այն երեքը որ աղբիւրի օրինակով մենք կոչեցինք ակն, աղբիւր եւ վտակ, Ս. Լուսաւորիչ անզամ մը կ'ըսէ աղբիւր, չուր և զետ, անզամ մըն ալ՝ աղբիւր, չուր եւ բղխում: Տաթեւացին կը զնէ ծոյ, աղբիւր եւ ակն, նայեան՝ զետ, առու եւ աղբիւր. Շարականին մէջ ալ կը յիշուին աղբիւրը եւ վտակը, աղբիւրը եւ բղխումը՝ ի զէմս Որդւոյ եւ Հոգւոյ, այլ անոնք չեն թուիր Հօր փոխարերական անունը: Յարանուանութեանց տարբերութիւնները չեն փոխեր վարդապետութեան իսկութիւնը, որովհետեւ թէն կայ որեւէտէ առում մը Հոգիին՝ Արդիէն, բայց անկարելի է զայն «ելում» կամ «րդիսում» կուշել, որ գէպի ներս սկզբնաւորութիւն մը կը կազմէ:

ՄԱՍԻՆ ԱՐՔԵՓՈՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Դար. 14)